

զմայլելի կեսնք, որ հրտաշլիք մըն է ինքնին։ Անոնցմէ իւրաքանչիւրը իր հայրենիքին մէջ կը բնակի, բայց այնպէս՝ որպէս թէ անցորդներ միայն ըլլային հոնկէ։ անոնք մասնակից կ'ըլլան ամէն բանի՝ իրրև քաղաքացիններ, անոնք կը տոկան ամէնուն՝ որպէս օտարականներ։ Տարածխարհ մը չկայ բնաւ որ իրենց համար հայրենիք ըլլայ, հայրենիք մը չկայ երբ'ք, որ օտար չըլլայ անոնց ։ Տերտուղանոս աւելի խիստ կերպով պիտի ըսէ նոյն բանը։ «Մեզի քրիստոնեաններուս համար հանրապետութենէն աւելի օտար բան չկայ։ Մենք մէկ հանրապետութիւն կը ճանչնանք, և այն՝ բոլոր մարդերունն է, աշխարհինը։»

Երբ կը խօսէին ու կը դրէին ա՛յսչափ յստակութեամբ՝ պէտք էր սպասել թէ կը հասկցուէին։ Քրիստոնեաններէն շատերը, անտարակոյս, կը խօսէին ու կ'որտայայտուէին գրեթէ այն բառերով զորս վերետեսանք։ Նաև՝ հակառակ պետերուն խոհեմութեան ու աշակերտներուն հնաղանդութեան, այնքան անկեղծօրէն հոչակուած ու գործագրուած օրինապահութիւնը միայն քողարկել կրնար հարկաւոր ապահարզնը՝ իտէալ քրիստոնէի և հին ըմբռընութեներու միջև, Կեսարի և Քրիստոսի երկու քաղաքներուն միջև։ Կայսրերու աստուածացումը այնքան անխորհուրդ կը դառնար որ նորինքան անկարելի էր ամենէն հնաղանդիլ Տրայանոսի, Անտոնինոսի ու Ազրիանոսի, որքան ներոնի, Գոմիտիանոսի կամ Կոմմոգոսի յաւակնութիւններուն։ Աստուածացեալ կայսրը, իմաստուն կամ խելագար, պաշտուիլ կը պահանջէր, որ ուրիշ բան չէր բայց եթէ ամբարշտութիւն ու հայհոյանք. կը պահանջէր կուապաշտական պաշտամունք մը, զոր Յիսուսին միայն կը վերապահէին քըրիստոնեանները։ Արդ, կայսրը կը շքուէր Յիսուս Քրիստոսի սեպհական միեւնոյն «Արզի Աստուծոյ» և «Փրկիչ» տիտղոսներով. բասի կամ խօսքի հանդիսութիւնները կը ծանրացնէին զայթակղութիւնը, և սկիզբէն իսկ հեթանոս կայսրը կը նըկատուէր որպէս Սատոնի երկրաւոր երեւումը, և կուապաշտ պետութիւնը՝ իրը անհաշտ թշնամի Սուրբերու Եկեղեցիին։

ԽՈՐՀՐԴԱԿՈՐ ՏԻԵԶԵՐՔԸ

ՄԻՌՆ աշխարհիկ զիսուրեամբ չի զրայիր։ Բայց անենց համար՝ որոնի նիւրապաշտութեամ մզմաւամցին կը լիւրին ու կ'ըմպարմանն, մեծ զիտնականներու կարծիքները օգտակար կրնամ ըլլալ, խմասայիւրական և երեսն ալ կրօնական-վարդապետական խնդիրներու լուսաբնուրեամ ժամակինով։

Հաւատացեալներ աշխարհիկ զիտնականներու կարծիքներով յէ որ պիտի ամրացնեն խարիսխի իրենց հաւատացին. բայց տարբեր լեզուով խօսութիւնը իրենց բարբառով հասկնալ՝ աղիկ բան ։ Մանաւանդ քի երբ Քրիստո կը բազառու սիրեալ իրենց մեջ՝ իրենց անհանձնական պայծառապոյն լոյսով մը կ'երեւին մարդուն անհիւրական այնքանուն։

Հետեւայր հատուած մըն և Ալր Զիյան-ի կարեւոր մեկ դասախոսութենին՝ որ Կամքրիչի համապարանին մեջ (Անզիա) խօսուած է եղեր, եւ որ մամուլի մեջ ալ խորհրդառութեած առարկայ դարձաւ։

S. Վ. Ն.

Խմաստասիրական լայն տեսակէտում մը դիտուած՝ քսաններորդ դարու բնագիտութեան զործը եղած է հաստատել ընդհանութեան կամ պատուամը՝ թէ մենք տակաւին շփման մէջ չենք ծայրագոյն իրականութեան հետ։

Մեր երկիրը ա՛յնքան չնչին է բաղդատամբ համայն տիեզերքին՝ որ ի յուածագունէ իսկ կարի հաւանական է թէ ուել իմաստ և նշանակութիւն, զոր կրնայ ունեցած ըլլալ տիեզերքը՝ կը վերանցէ մեր երկրաւոր փորձառութիւնը, և այսպէսով ամբողջովին անհասկնալի կը մնայ ոն մեզ զի համար։

Ուսողական ըմբռնում մը

Սակայն անհանար չէր որ կարգ մը ըստուերական նշմարքներ մեզի թեւազրէին զոյութիւնը առարկաներու և զործողութիւններու։

Արդարեւ բնութիւնը ընտանի կ'երեսի զուտ - ուսողութեան կանոններուն, այն կերպով՝ ինչ կերպով որ այդ կանոնները

րանաձեռւած էին ուսողագէտներու ու սումախրութեանց մէջ:

... Զի թուիր թէ ալեզերքը կը զործէ — ինչպէս ատեն մը կը խորհեին մարդղիկ — անսանայնուկան կամ մարդակերպայնական^(*) ուղղութեամբ. ո՞չ ալ, ինչպէս վերջերս կը կարծուէր՝ մեքենական ուղղութեամբ: Աւելի ան դուտ-ուսողական ուղղութեամբ կը զործէ: Ի մի բան՝ տիեզերքը կ'երեի թէ զուտ-ուսողագէտի մը ծրագրածն է:

Անդինիլի պիտի նկատուէր այժմ այն պարագան՝ թէ բնութիւնը այս կամ այն կերպով աւելի՛ սերտօրէն շաղկապուած է զուտ-ուղղութեան խմացքներուն հետքան թէ կ'ենսաբանութեան կում ճարտարագիտութիւն: Եւ եթէ նոյնիսկ ուսողական մեկնութիւնը ուրիշ երրորդ մարդակերս կաղապար մը նկասուի՛ գէթ անիկա անբազգատելիորէն աւելի լաւ կը պատշաճի բնութեան՝ քան թէ փորձուած երկու նախորդները: . . .

Բայտ իս, այն օրէնքները որոնց կը հընազանդի բնութիւնը՝ շարժող մեքենայի մը հպատակած օրէնքները յիշեցնելէ աւելի՛ կը թելազրեն այն օրէնքները՝ որոնց կը հնազանդի երդահան մը երբ եղանակ մը կը հեղինակէ, կամ բանաստեղծ մը՝ երբ հնչեակ մը կը շարազրէ: Եղեքտրոններու և անսամբերու շարժումները վայրաշարժի մը մասերուն շարժումներուն չե՛ն նմանիր այնչափ՝ որչափ կը նմանին խումբի մը մէջ պարողներու: . . . Եթէ այս այսպէս է՝ ուրիմն կրնանք տիեզերքը պատկերացնել մեր մտքին առջև (թէ եւ տակաւին շա՛տ անկատար և անյարմար կերպով մը) իրբու բաղկացեալ զուտ խորհուրդէ — խորհուրդէն այնպիսի մէկու մը՝ զոր առ ի չզոյէ ընդգարձակագոյն բառի մը՝ պէտք է որակենք որպէս ուսողական խորհուրդ մը:

Անկավարումի ցուցմունիներ

Որքան ալ կարելի չէր պնդել թէ մեր նոր բնական գիտութիւնը վերջնական է, Աըր Զէյմս Զիյնս կը կարծէ սակայն թէ ապահով է ըսկէ որ վերջին քանի մը տարբիներու ընթացքին գիտութեան գետը նո՞ր

(*) Animalistic & Anthropomorphic.

ուղղութեամբ սուր չեղում մը ունեցած է:

Այսօր կայ լա՛յն չափով համամտութիւն մը, որ բնական գիտութեանց տեսակէտէն զրեթէ միաձայնութեան կը մօտենայ, առ այն թէ զիտութեան հոսանքը կ'ուղղուի գէպի ոչ-մեքենական իրակունութիւն մը: Տիեզերքը աւելի կը նմանի մե՛ծ խորհուրդի մը՝ քան թէ մե՛ծ մեքենայի մը: Միտքը այլևս չի նկատուիր իրրեպատահական ոտնձգող մը նիւթի թագաւորութեան մէջ: իմանալով ո՛չ թէ անշուշտ մեր անհատական միտքերը՝ այլ այն միտքը՝ որուն մէջ անատոները — որոնցմէ մեր անհատական միտքերը յուսած եկած են — գոյ են իրը խորհուրդներ . . .

Կը գտնենք թէ տիեզերքը ցուցմունքներ կուտայ ծրագրող կամ կառավարող ուժի մը, որ հասարակաց բան մ'ունի մեր անհատական միտքերուն հետ: Ո՛չ թէ — որքան որ մենք գտած ենք — յուզմունք, բարոյք կամ գեղագիտական գնահատութիւն մըն է այդ հասարակաց գտնուողը՝ այդ ձգտում մը մտածելու այնպիսի կերպով մը՝ զոր առ ի չզոյէ լաւագոյն բառի մը, կը նկարագրենք որպէս ուսողական: Եւ եթէպէտ այդ ձգտումին մէջ շատ բան կրնայ հակառակ ըլլալ կեանքի նիւթական յարակիցներուն, սակայն շա՛տ բան ալ կեանքի հիմնական զործունէութեանց հետմօտիկ առնչութիւն ունի: Այդչափ ալ օտարականներ կամ ոտնձգողներ չենք տիեզերքին մէջ, ինչպէս երբեմն կը կարծէինք:

Սմենանախնական տիզմին մէջի այդ անզործ անսամբերը, որ առաջին անգամ սկսան նախաստուերել կեանքի ստորոգելմքները՝ իրենք զիւենք — աւելի՛ և ո՞չ թէ նուտղ — կը յարմարցնէին տիեզերքի հիմնական բնութեան:

Արզի ժամանակներու ուրիշ մէկ մեծ իմաստաները՝ Հաւոյահեգ՝ կ'ըսէ: «Առառած Բանաստեղծն է աշխարհի: զորովալիր համբերութեամբ մը՝ Ան կ'առաջնորդէ զանիկա իր ճշմարտութեան, զեղեցկութեան և բարութեան տեսիլովք»:

Ուրիշ մը կը յարէ. «Տիեզերքէն է որ զուրս եկաւ Աէրը. ուստի այս սիրոյն ծնուցիչը՝ մեծ Աւողագէտ մը, մեծ Բանաստեղծ մ'ըլլալէ զատ՝ է նաև մեծ Սիրող մը»: